

## ԲԱՆԱՍԵՂԾԱԿԱՆՔ

Փ Ա Ռ Ք

**Ա**ՐԱՆԻՑԵ առապար լեռ մեծ առանիք.  
ուղի երբոր հոգիստերու մէջ կը լւսէ  
հասկացաղ կանաց պարերը ոսկի պերէ  
շըշարով մը գեր և ակասու կը պատէ:

Կը զաղէ հոն չուսափոյթ խանճեղանձն,  
ուղի համրուն մէջ լուսէս ոյրի մը կամ  
ապրիրի մը սիրովութիւն չըցըսնալու,  
կը դանաւ շուրջին և հետ աշխատութեան:

Կը քաղէն ոմանք յառաջ, այլ այն դարինին  
իրենց ուժը կը դատէ, և կես ըըլրին  
մըսոյսոյ զընդէն մեծ մասը կանգ կառաէ:

Ուրիշներ, թաղոյն մարմին ե զգեստներու  
կըստինք սուր մայակրու վրայ, չեն կասիր  
և կելլան, կնասին և դրա մը կը տեսնին:  
Վիստորու ԱՂԱՆԻՑ  
թարգմ. Հ. ԱՐՄԱՆԱԿԻ ԳՈՎԱԿԱՏԻԵԼԻԱՆ



Մ Ե Մ Ա Գ Ո Յ Ի Ա Ն Կ Ե Լ Ա Ն Ո Յ Ի Կ Ա Մ Է Զ

—————

**Ա**ՌԻԲ Յովսէփ պահին մէջ, խօրը, աղակազմ.  
Թիւ քըսուն: — Հիմու, պահապ է անկորին: —  
Ասկէ շատ տարի տառչ, նոյն բարձին վրայ.  
Պասկեցաւ հոգեվարը հայրս:

Եւ մեռաւ: — Օրոցքի ինչէ աղջին էք.  
Եւ անոր, անոր վրայ ո՞ր զիս կը պաշտէր,  
Որ, ինձի համար լարզ, նոյնի իւս տար,  
Բան մը չեմ յիշեր — բան մը: —

ԱՌ հայր իմ՝ զոր էի հանցայ, արգեօք հիմա  
Դու իմ՝ ձայնը կը լսե՞ն.... Յըրորի, վըշտի,  
Հովհերու ապահներուն ենոքը չըզան  
Արարածը մեծեցէ,

Նեղուեցաւ, աշխատեցաւ, ըլքէն կը լայ.  
Դանակի սուր ծայրերու վրայէն անցաւ,  
Ամլ ինջասց աշխոյդ երաց մը իր ապաստամբ  
Վըտածկու աշքերուն մէջ,

Խընտաց փայլը հաւատորի մը զօրաւոր,  
Եւ յաղթեց, և շոշանի պէս հիմա նպարու,  
Ապաստամբն, վատագէ անվախ, կը մաքառի,  
Կը սիրէ, կը հաւատայ:

Անոյ մայրս, մինչդեռ քեզի ես կը խոսիմ,  
Ժըստուլով հանդարու խուցի մը մէջ կ' հանդէ,  
Իրեն շոր կողմը ննջպէս վարդի բուրում,  
Եւ էտ վետ յոյս մը կը ծըփայ.

Խօթութեան յաղթող տանջուած իր սորուն մէջ,  
Այր քըսան տարի քաղեց մուժ և մըրթիք.  
Երկնային գրիթէ արիշ տարիք մ' առայց  
կը զարեւ փաղփուն թեւերին:

Ամլ դու չես զիտեր: Գրացէ իմ ըստաներս  
Չես լըսք... եկած եմ ևս զրեզ զըսնելու,  
Բայց արմունք ծածկոցը մունէ և ևս առան  
Հրատաշուր արցունքներուս... .

Հոս հոգիդ աւանդեցիր, և մայրս հոն չէր.  
Հոս հոգիդ աւանդեցիր, մինակ արբուր,  
Գըլութեան բրդ մը վըրադ բարեց սաւանն  
Եւ աղօթք մը մըրընեցիր.

Պասկեցար յետոյ, զիշերը բրանենյին\*  
Սաւանապար ջուր կոյսակոն քարերուն վրայ,  
Ռայոն չիթեն երեւան քեզ որդիներուու  
Արցունքներն. և, մեծաշուր  
Խաւարուտ ըստանեներն զարնուրելով,  
Կաշեցիր մէկն, որ վերջին, խօս համբայուներ  
Տար քեզէ և վերջին. պինդ անպատէի  
Գրբունքներ.... — ան... մէկը չկար: —

.... Ո՛չ ցըրուած սիրուն սոկրեր, ո՛վ քաղցր գէմք,  
Ո՛չ արուած ապիքներ, ո՛վ ընդարձակ սիր,  
Ո՛չ իմ հորս փոշին, ո՛վ նուրբական սէր,  
Ցնդուած հիւլներու....

Հոս, աւել եղերական հիւանդնոցէն,  
Կը հոմեած աշխարիք սոխու մը ձեր անուամբ,  
Թեւերու, երազ լեցուն, երկրու ամէն  
Ջաւակունք, բոյս մ'ուսնենան,

Կարենան օրինել անոյ տունն՝ ուր ծընան.  
Եւ անոր մէջ, Արեւուն գիւաց մեռնիւ,  
Ժըստուլով հակասագրին հանցարսուաւու  
Ջաւակունք ամէն՝ երկրիս:

Թրգմ. ՆՈՅՆ

ԱՏԱ ՆԵԿՐԻ

\* Brugna. Ռամական անուն Միլանի Մեծագոյն Ան-  
կեանցացն այն անհենին, ուր դիակնուութենէն կամ  
յուզարկաւորութենէն առաջ գիւները կը դրուին: